

բ) Գերազոյն զինովուրինն: թէքէհանունի հարազատ ներշնչումի, հոգեկանութեան մօտեցող յափշտակութեան պահեր, ուր իր միտքը, զգայարանքներն ամբողջ, սրբազան զինովութիւնով մը կը թթուանչխուզարկուած աշխարհի մը խորհուրդին գէմ, և գեղեցիկին ու չսպասուածին հրապոյրովը կ'ուրախացնին երեակայութիւնը որ ճամբայ էր ելած իրենց հետ: Ո՞չ մէկ հաճոյք կը փոխեմ երեակայութեան այդառողջ խայտանքին հետո: Առյանձնք զոր կարելի կը գարձնէ միամյն բանաստեղծութիւնը:

Տող մը միայն՝ «Պերովլենի Սոնարին  
Վրայ» զբած իր առաջին հնչեալին. —

ZPUDTS

«Մընա՞ս քարով.... Կը կտնզնի քառ եզերն անհո-  
լին....»

Եւ վերջին երկու տաղերը բրուրո՞յ հընչ-  
եակին . —

ԳԵՐԱԴԱՐՁ

«Յայց չափ չունի, չունի՞ սիրս, ու կը զանէ՞ սիրսը  
ձափ, Վարար զետի մը Վրայ սիրս Կ'երքայ ափէ ափ...»

զ) Յուղականուրիւն։ Սա մեր մակերսասային ու ծանծաղ իրականութեան մէջ, երանութիւն է հաստատել իր մօտ արգասաւոր, խորունկ ու անխարդախ յուղումի ընդունակ հոգի մը որ կ'արհամարհէ արտայայտութեան ընթացիկ ձեւերը՝ ի զինոյն իսկ ուրացուելու։ Իր անձը տալու ժուժկալ, զո՞ւսպ ձեւը որ ունի, կ'ընծայէ իր գործը կրկնապէս հրապուրիչ արտեստով ու խառնուածքի աղնուականութեամբ։

«Յլունամեակըն է: Թէքէեան կը հակէ  
տաղանդին բեղմնաւորութիւնովը ծանրա-  
բեռնուած իր ճակատը՝ հօգիին ջուրերուն  
վրայ, զիտելու համար հոն կէս զարու մա-  
քառումէն յոզնարեկ իր անձը»

«Թռչուն մը որ արծուի աչք եւ շղցիկի ունի բեւ...»

Կեանքը եղած է պատարագ մը, որմէ վերջ, Յիսուսն իրեւ լուսաբար ամարել ջահերը կռւգայու կը զողան բառերը յուզումէ երբ կը պազատի.

«Բացի մեկն, լուսարա՞՛ւ. բայ զայն» ի սե առեւուզ. Ժամանակու իրի ՅԵ Խրիստուան ի՞նչպէս ընել, ան, բայ զայն. Ի՞նչպէս առանց այդ լոյսին մնել բաւիդր մահուան...»

Ամէկոտ զգայնութեան , պահուըտող  
յուղումի այդ շեշտը՝ ո՞չ միայն իր անձ-  
նական , այլ նուև իր բնիկանորական ցում .

չով գրուած քերթուածներուն մէջ: Ասոր  
համար իսկ՝ նուազ ժողովրդական, բայց  
ժամանակին աւերում մներն արհամարհող:

Այս նշումները, որոնք սակայն երբեք ամբողջութիւնը չեն կազմեր իր արժանիքներուն, պիտի բաւելին արդէն սիրելի ընծայել քննորն հայ մեհեանի տրտում քուրմին, և հիացումի ու յարգանքի կանչել սերունդները որ պիտի գտն:

Ներուի ընել զիտողաթիւն մը միայն :  
Կրնային այս սովորուագրքին խնայուի  
քանի մը տաղեր՝ ի շահ միւսներուն : «Ե-  
րեկ կոցեր»ը վարժատուն կը լիշեցնէ : «Գոր-  
գու»էն քրտինք կը կաթի : Խոկ «Եկացի»ն  
Աթէնքի հովերուն՝ անհարազատ, այլա-  
սերած եկեսցէ մըն է, որ սակայն կրնար  
փառքի տանիլ եւոլեան և այլ տաւիդներ :

Այդ պատմիկ ու թիվեւ ստուեր մը :  
Իր յորելեանը, որ մօտ է կ'ըսեն, հու-  
ճոյքով ու հիացումով պիտի ողջունէ այդ  
գիրքը՝ «Սիմ» :

ԳՐԱԴԱՐԱՆ

#### **Ա. ՊԱՏՐԻԱՐՔ ՀՕԲ ԱՅՑԵ ԱՄՄԱՆ**

Ամեն, Ս. Պատրիարք Հայոցը, օգոստ, 5ին, իր  
առաջին հոգուական այցը տուաւ Անդրբորդա-  
նակին հայ գաղութիւնն իրն կ'ընկերասյան Տ. Տ.  
Մեռոյն նպա-, Տ. Եղիշէ Ապո. և Տիր. Հրանտ Մրկ-  
ն. Ամենապատառութիւնը գիտաւորդը համար  
մինչև Սալլի եկած էին Ն. վեհ. Էմիլ Ապոտո-  
ւահի պալատական զօրագունդին հրամանատարը  
Սայխոն Քէյ թիկնապահի մը հետո, և Ամենաէն  
բազմաթիւ հայ և յօյն երեւալինները: Ս. Պատրիարքը  
Հայոցը Ամեն հասնելուն պատճենուաց Յու-  
նաց եկեղեցին, ուր օրհնեց հաւաքուած հայ և  
օտար քրիստոնեայ բազմութիւնը և ապա հիւ-

ըրնկալուսեցաւ Պ. Սեբարդ Անձիքանանի տունը  
նշան երեկոյ ժամերգութիւն և եկեցք կատար-  
ուցան իրեն մատուց գործածություն պահպան մէջ,  
խոկ յաջորդ առաջ Ա. Պատարացաց մատուցից Տ. Ե-  
զիքչէ Արզ. և Ա. Պատրիիաքը Հայրը քարողից «Փա-  
ռա-զիքչէ քնչխարել կոտորսդ, զի մի ինչ կո-  
րիքչէ բանարանով նոյն օրը Ն. Ամենապատուու-  
թիւնն պահան հարաբերութեցաւ Միասին էին Տ.  
Մեսորոյ եղան. և Տեղ. Խորհուրդի անդամներէն  
Պ. Պ. Ա. Անձիքանան և Յ. Քէտէվիեան Դաշնի-  
քին մէջ Ա. Պատրիաքը զեղչիքի ուղիերձով մը  
իրախանագիտութիւնը յայտնեց Ն. Վեհափառու-  
թեան, իր ազգին մէջ բեկորին համգէով ցոյց  
տուած մարդասէր հովանաւորութեան համար:  
Էմիրը սիրաբիր խօսքորով պատասխանեց և իր  
համակորութիւնը յայտնեց տեսլույն հայ դաշն-  
թիւն նախամամբ, որնցը, ըստա, հաւասար սի-  
րով կը նայիմ, ինչպէս իմ տեղացիք ժողովուր-  
դիս: Անդանին միջոցին ևս սիրաբիր արտայա-  
տութիւններ փոխանակութեցան, որոնցմէ վերջ  
Ա. Պատրիաքը հրամեց առաջ յարգանքի եւ  
չնորհակարութիւնն խօսքերով Յաջորդ օրը Ա.  
Հայրը զանագան այցելութիւններ տուաւ և ըն-  
դունեց, և Գ. վիրազարձաւ Ա. Ալբոս: